

# ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայր Կոմիտասին

Ինչ հրաշարուեստ յուշարար մըն է՞ դուք նախնի ու արդի Հայ գեղեցկութեանց լիահաստ սիրով, բոլորամուտը ջանքով հետազօտեր, որոնք, ի քնար վերակազեր է՞ մեր քաղցրագու, աստուածաշունչ մեղեդիներն ու օրհներգութիւնները՝ որոնց մէջէն մեր սուրբ նախնեաց հոգիները համբուրել տուի՞ մեզի: Ասիկա սակայն չի բուեր մեր արուեստագիտական ու հայրենասիրական վառ հետաքրքրութեան. հրնուաքրթիւ, գուրգուրայիլ, գոսյալանքով բարախուն հայրենիքին թաքախուր անշուք անկիւններէն, չկասկածուած, փռշտաթախ խորշերէն վերագտեր, յարուցեր, կենսատեր է՞ դուք անո շայ գեղեցուկ բանաստեղծութիւնը մանւ. որուն տրամաբխի թուատոււը, կոյս գեղեցկութիւնը պաշտել տուի՞ մեզի:

Յուշարար ըսի, բայց դուք վեղարուոր Ձիչեռն մըն է՞ աւելի. անցեալ զիշեր *Universite populaire*-ի սրահին մէջ երգելով ու բարբառելով, գուրբաքանկելով երբեմն այլ միշտ յանկուցանելով՝ Հայաստան ուխտագնացութեան տարիք գմեզ, կամ լաւ եւս է ըսել ինչ մը Հայաստան բերի՞ Նգիպտոսի Հայերուս. մենք կը կարծէի՞նք թէ Հայ կրօնաւորը որ էջմիածնի՞ կաւ գայ՝ միւռուն միայն կը բերէ. դուք Մասիսն ու Արագածը փոխադրեցի՞ք հաս պահ մը. ո՞վ ըսաւ թէ լեռները չեն փախը...

Բարձրացանք մեզի հետ ցից կատարը մեր հայրենիքի լեռներու, որոնք չորս հագար տարի է Հայութիւնը «կը դիտեն». իջանք ապա միասին սա ծաղկագուարն մարգագետինները՝ որոնք Հայոց դաշտերն են, լսեցինք հո՞ յակնիս Հայ շինական մեր սարբուաց ազու ու մերք գառ ձայնը որ կ'երգէ, կը երնուի, կը ցնծայ. ինչ, վարդապետ, իրա՞ւ ի արդեօք, Հայաստանից Հայն այ ցնծութեան միջեր, ուրախութեան շեշտեր, ազազակներ ունի եղեր, մեր եւեզ սիրական եղարարը: Ձէինք գիտեր ստիկա. անակնկալը փոզկեցուց գմեզ:

Մենք ո՞վ պիտի կարեւայ մտանալ երբեք հայրենիքի հագեզուարն այն տեսարանները, գոր խօսեալ ու երգով հեռապարգեցի՞ք մեր գմայած աչերուն առջեւ. վանգի մեր երգը, վարդապետ, ներդաշնակութիւն մըն է կատարեալ, գոյն ու պէտպիսութիւն ունի, խորութիւն ու մթնադուրս ունի մերկրիմ մթնալուրը, յոյս ու ստուեր ունի: Հայաստանը մեր յսելեօք, ..տեսանք մենք:

Նոր դուք եկաք վերյուշել մեզի ու վերյայտնել սխորալի ու հարազատ սա Հայ գեղեցկութիւնները՝ գորմէ անուր էինք մենք ի ք'է՞ շփոթում մը ունեցանք. — ցայն վայր աննազորդ հայրենի այդքան անուշակ թրթռումներուն՝ մենք տարաշխարհի Հայերս թերի, անկատար Հայեր եղած ըլլայի՞նք. բայց ինչո՞ւ հուսար այն տեսն մեր սրտերը իրենց խոր խաւերուն մէջ այդ սաստկութեամբ դորդեցցին ի լուր մեր «Կռուկ»ին, «Միկաց Իշխան»ին ու «Միկանայ Գալեր»ուն...

Ով վարպետ վարդապետ, ինչ բանի աւելի երանաւ մեր մէջ. մեր արուեստար ձայնի՞ն (յորդեթակ ինչպէս յիշեցի՞ք Կորնուէն) թէ գերաւորար արուեստին, պատարուն գիտութեան՝ թէ բոցաշեշտ պերճախօսութեան, հրապարիչ բանախօսի՞նք թէ ...բայց դուք վիճակ մըն է՞, հայր սուրբ:

Ներկայ էի մեր համերգի փորձերուն, որպէսզի գունէ մասամբ մը նա-

շակ ստանաւ անկէ. ճայնի ճարտարապետութեան Հայկական գուտ հրաշա-  
կներս մըն է ատիկա: Ձեր այդ համերգին մէջ Հայու հոգին է որ փոխն ի փոյն  
կ'ազօթէ ու կը սիրէ, կը հծծէ ու կը շանթէ, —ինչգինք կը պատիւ: Ի՞նչ  
միտնոյլ հագնեցա՞րքիս ու համատարած ներդաշնակութիւն, դարբնային  
ինչ վեհութիւն, նաեւ հեթանոս ինչ հեշտանք, ինչ գունագեղութիւն, ձեւա-  
գանութիւն, զգացման քաբմութիւն ու խորութիւն. բայց մտնուանդ բնական  
ի՛նչ շեշտ, ինչ համ ու քաղցրածոր ներշնչում, գոր դուք այնքան արուեստա-  
հիւսեր, բնդեղութիւն էք արեւմտեան գիտում ու կարի դժուարահան երաժշտ-  
ութեանց հետ. եւ եթէ Հայ քնարը ձեր բարեյարգար արուեստին շնորհիւ  
այդքան բնական փարուսով մը խնամեցած է երազականին հետ՝ ասի ապա-  
ցոյց մը չէ՞ թէ Հայ մտքին ծիրը որքան հեշտ ու վայելուչ առաջադե-  
ութեամբ դէպի արեւմտեանը կը դիմէ ու կը ձգտի. ձեր համերգը այդու՝  
«հաւատամք» մըն է, հայր սուրբ, Հայ ցեղին բարձրագոյն ընդունակու-  
թեանց ու անոր անհուն կատարելականութեան:

Գուք, վարդապետ, փոքրիկ հրաշքի մը ատիք տուիք մեր մէջ. հարիւր  
յիսուհի եւ աւելի մանկտի, որոնք դեռ երէկ ստեղծաշարին առաջին խաղն իսկ  
անկարող էին արտաբերելու, կ'երգեն հիմա շիրքու գոսա Սերովլէից»։ Կայ-  
րենիքն է որ բարակեց անոնց սրտին գոգտ խորշերուն մէջ, առհաւութեան  
սեանչելիք մըն է այս. ո՞վ պիտի ըսէր թէ այդքան ներդաշնակութիւն կար  
պահուրածած այս մտադշուկ կոկորդիներուն մէջ: Սակայն դուք տաւիզ մըն  
էք մանուանդ, որուն վրայ Հայուն դարատը այլ յարանբարզ հոգին իր խո-  
րախորհուրդ բարբառումները կը շարունակէ արտայայտել անա: Քնարը գոր  
կը կրէ՛ք ձերիմը չէ բոլորովին. Գողթաց երգիչներէն մեր ցեղին յանձնուած  
նուիրական աւանդ մըն է, գոր բախտին բարութեամբ ձեզի վիճակուեր է  
պահել ու պահպանել. ազգային ստացուածք մը, Հայկական սեփականու-  
թիւն մըն է անիկա: Այդ սրբազնեալ աւանդն ի ձեռին գացէք, հայր սուրբ,  
անդաստան կատարել ի Հայս համօրէն, գացէ՛ք հնչեցնելու ձեր քնարը ի լուր  
տարանջատ Հայութեան որ «Աւարայրի Պղպուձէն մի՛նչեւ հիմա Ալիշանով  
միայն խապրիկ առած էր: Այդ պղպուլը մեր արմաւենիքներուն վրայ քառեր  
է հիմա:

Եւ եթէ օր մը գեղգեղելէ ու հմայելէ, յուգելէ ու յուգուելէ պահ ժը  
հանգչելու համար հայրենիքի կենսածորոզ կազդայրը երթաք փնտրելու.  
ձեզի երկու ազգանքն ունիւմ, վարդապետ. Գաթ՝ մեր կողմանէ յարգական  
յուզեալ խոնարհութիւն մը ձեր նախկարապետներէն երանելի Երեմիա Ե-  
րաժշտին շիրիմին առջեւ, որ հազար երկու տարիէ ի վեր Արագածի կողմ  
անեղծ ու անվթար պահուած է ըսի՛ք մեզի գուսպ խանդապատմե՛քով մը. եւ  
յետոյ, օհ, մանուաւնդ՝ երբ «արփույն յառաջածագ ճշոյլով» սորուի ձեզ  
բարձրանալ անդրէն այն լեռը որ Հայութեան ծագման նախագահեց, անոր  
վրայ «շիշեօքի եւ գլեօք», հայր սուրբ, ու լամբեբերնդ Արարատի ծաղկա՛ց  
բոյրովն ու շունչովը աւլցուն՝ արձակեցէ՛ք հոն ձեր սա շէք ու ժգնագոր  
ձայնը «ազատն ի վեր ի Մասիս»: Հեռաստանի արմատախիլ Հայերէս ա  
հայրենիք մեր կարտոյլ որդիական շողոյնը բոզ ըլլայ ատիկա:

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԼԱՐԱՆ

«Գոհարներ Հայ Գրականութեան» Հատորէն